

զձէ Դարաց Դասուն կազմակերպութեան պատմութիւնը, իսկ Արժ. Տ. Ներսէս Ազ. Քնյ. Քաղաքացեան գրաւոր ծառով մը կը բացատրէ զպրութեան զերը սուրբ-գրական բմբռնումով եւ ըստ Հայց. եկեղեցւոյ, եւ Վեճ. Հայրապետ, խօսելով ամէնէն վերջը զպիւրներու կատարած պաշտօնին վրայ, կը գովէ Այնթապի Դարաց Դասուն մատուցած ծառայութիւնը, կը բացատրէ զայն ու կ'որոնէ եւ կը փակէ հանդէսը:

Դարաց Դարը որոշած է այս 35 ամեակին հանդէսին առթիւ զոչացած եւ զոչանայի դրամական նուէրը յատկաշնել եկեղեցիի մը շինութեան Հալւպի մէջ եւ այս մտքով զիմում պիտի լնէ Այնթապցի հայրենակիցներու եւ առհասարակ եկեղեցատէր Հայերու, որպէսզի զազմակերպութեան պէտքին բա-

ւող շէնք մը ունենան եւ հոն կարող ըլլան շարունակել իրենց ծառայութիւնը:

ՍԻՌՆԻ սիւնակներուն մէջ հասոյրով կ'արժանազորենք մասնաւոր նամակէ մը բաղուած այս տեղեկութիւնները, որոնք կապ ունին Այնթապի եկեղեցատէր հայութեան պատմութեան հետ, եւ պարտք կ'զգանք մեր համակրանքը յայնմէլ Դարաց Դասուն, որ զաղթականի եւ տարագրի կեանքին մէջ իսկ կ'աշխատի ոգեւորելու եւ փրատարելու ատուածային պաշտամունքը իր նուիրեալ ծառայութեամբ եւ զեղեցիք արուեստով, իրրեւ թանկագին նպատակ մը հաւատացեալներու հոգեւոր կեանքին շինութեան:

Բ. Ե.

ՀԱԿԱՏՔԻ ԵՒ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Դուստաուած 3-21 Սոսոս. 1927, ի Լոզան (Զուիցերիա)

[WORLD CONFERENCE ON FAITH & ORDER]

Բացման Պատմութիւնը Ի Մայր Եկեղեցւոյ Լոզանի

Տեղեկագրեց՝ ԱԵՈՆՆԻ ԵՊՍ. ԳՈՒՐԵԱՆ

Հաւատի եւ կարգի Համաշխարհային ժողովը սկսաւ Սոսոսոս 3 Նորբշարթի առաւօտ ժամը 10ին Լոզանի Մայր Եկեղեցւոյ մէջ բացման պաշտամունքով մը: Պաշտամունքի ներկայ էին Ամերիկայի եւ Եւրոպայի զրեթէ բոլոր Բողոքական Եկեղեցեաց, Արեւելեան Հին Եկեղեցեաց ինչպէս եւ Հնդկաստանի, Չինաստանի եւ Ճաբոնի նոր եկեղեցեաց պատգամաւորները բոլորն ալ իրենց եկեղեցական եւ ազգային տարազներով եւ իւրաքանչիւր պոտզամուտք կը կրէր իր մեկնոցին լուծամասին վրայ իր աւուուր եւ հանգամանքը բնորոշող բոլորածու սոխաակ պիտակ մը:

Լոզանի Մայր Եկեղեցիին Հովիւր Pasteur Gustave, որ մեծ համակիր մըն է Հայ Ազգին եւ Եկեղեցւոյն, եւ որ Տաճարին մէջ լուսազոյն անգոր քրատելու տուած էր ինձ, բացումը կատարեց արտասանելով շատ զեղեցիկ ոգեկոյում մը եւ կարգալով նշանակալից բանի մը համարներ Ս. Պրէլն:

Հարիւր երկու եկեղեցիներու ներկայացուցիչներ որոնք թուով 500 ի կը հասնէին, շատ յազդէ կերպով երգեցին յատկապէս Քրիստոնէական Համաժողովներու համար պատրաստուած Communitio երգարանէն: Համաժողովին նախագահն եղող Քեր. Ծր. Charles Brent, Նիւ Եորքի (Արեւմտեան մասի) Եպիսկոպոսը, որ կը նախագահէր այն պաշտամունքին, արտասանեց ազօթք մը. յետոյ բոլորը յատկապէս արտասանեցին իրենց մայրենի լեզուաւ «Հատաստմբը: Ես ա խորհրդաւոր պահ մըն էր այն, Ինքնամոտմութի վայրկեանէ մը վերջ Պրէլն Եպս. արտասանեց բարգ մը՝ որ պերճախօս կոչում մըն էր միութեան իրեն բնորոշում ունենալով Յովճ. Ժէ. 20-23 համարները:

Քարոզը վերջաւայուն կրկին Communitio երգարանէն երգ մը երգուեցաւ, եւ սպա իւրաքանչիւր որ միտքեան իր մայրենի լեզուաւ Տէրուական Ազօթքը արտասանեց:

Սոս պաշտամունքը իրապէս եղաւ սուրբ եւ շինջ լոյս մը, նման առաւօտեան պայծառափայլ Արուսեակին՝ որ կարծես կը ցոյաշնէ Ատուածային սէրը:

Բացման Երկուր

Գտան վայրկեան վերջ Համաշխարհային ժողովի անդամներն հաւարուած էին Aula du Palais de Rumineի ընդարձակ սրահին մէջ, այս պարտար շատ մօտ է Մայր Եկեղեցւոյ:

Արահին զպեւեալակին վրայ, ուր կը բազմէին Պրէլն Եպս.ը եւ Գործադիր Յանձնաժողովի ուշագրաւ անդամները, կը նշարուէր Պետական Խորհրդականը Mr. Dubuis. Տեսուչ Հանրային Կրթութեան եւ Կրօնից, Պրէլն Եպս. խօսք տուաւ Կառավարական ներկայացուցչին: Mr. Dubuis բարի գոյուտա մաղթեց ժողովականաց յանուն Նահանգի Կառավարութեան եւ Լոզան բաղարին եւ շնորհակալութիւն յայնչեց ընտրուած ըլլալուն համար այդ քաղաքը Համաժողովին համար եւ եզրակացուց. «Որքան ալ ազնիւ ըլլան նպատակները զորս կը հետապնդէր, պիտի հանդուր սաւզու զլուսն վէճալու խոչընդոտներու մեր ծանրուն վրայ եւ շատ ապահով չէ որ հասնուի առաջին առթիւ լուծելու տարրեր առաջադրուած խնդիրները եկեղեցւոյ Միութեան անակաւտով, Կանա տուած ըլլալու համար մեր վիճարմութեանց բանի մը բարբրատտի խոտորումներ, պիտի հրաւիրէի մասնաւորա-

պէս Համաժողովդ գալու. վայելելու մեր գեղեցիկ լճակը իր հրճուալի կողմերով, ուր պիտի տեսնէք մեր երկրին քաղցրութիւնները: Ասիկա թելեւս պիտի ըլլայ մեզ համար արդար հանգիստ մը նոր ոգեւորութեամբ եւ արիութեամբ վերստին մտանդակելու մեր պարտականութեան եւ կազմելու համար այն տիեզերական դաշինքը, որ միջազգային բարօրութեան սեւակէտով կենսական պէտք մը նկատուած է:

Գեր. Պրէնթ եպս. ի զիմաց ժողովականաց շնորհակալութիւն յայտնեց Mr. Dubois ի, որմէ ետք ժողովը յայտնեց մտիկ բբաւ հանգուէլայ Robert Gardinerի մասին դրուատիք մը: Germain' Քրիստունէական սոյն Համաժողովին յրացողներէն մին եղած է Գեր. Պրէնթ եպս. ի հետ, որ սակայն 3 օրի առաջ մեռած էր, չկրնալով վայելի երկար տարիներու աշխատութեանց արդիւնքը: Եկեղեցւոյ Միութեան համար նուիրուող այս մեծանուն առաջնորդն յիշատակին համար միածնյութեամբ բուէաբուհուցաւ իր ծննդավայրի Մայր Եկեղեցիին մէջ արծաթեայ տախտակ մը գծեղել իրր յուշարձան:

Համաժողովի առաջին նիւթն էր բառ մը պարսի « Միութեան Կոչք »: Գերմանացի Professor Dr. Werner Elert, բացատրեց թէ բրիտանեաց ժողովրդաց անկասկած ջանքը պէտք է ըլլայ բրիտանական Միութիւնը իրականացնելը: Միացեալ Եկեղեցւոյ միջոցով է որ պէ քրիստոնեայ աշխարհը հաւատքի պիտի գայ եւ բոլոր մարդկային ընկերութիւնը պիտի մարքագործուի բնորոշմամբս ուժերէ եւ քունութիւններէ: Ապա Պոլոյ Տիեզերական Պատրիարքի ներկայացուցիչ Գեր. Գերմանոս մատարապոլսոն նշանակալից բանախօսութիւն մը կարդաց, Ան բուս. « Բաժանման երկար շրջանէ մը վերջ Արևելեան Օրթոտոքս Եկեղեցին բարեբախտ կ'զգայ ինքզինքը միացած տեսնել Արևմտեան Երիտասարդ Եկեղեցիներու հետ: Օրթոտոքս Եկեղեցին չէր կրնար անաբրբեր մեայ միութեան նուիրական շարժումէն: Ան սակայն կը մերժէ զազաբար այնպիսի միութեան մը՝ որ նպատակ ունի ուրիշ Եկեղեցիաց ընկրուածը: Մետապոլիտը ի յայտ բերու այն բնորոշ կէտերը, որոնցմով կարելի է դիւրութեամբ իրականացուի համաձայնութիւն մը: « Այդ բնորոշ կէտերը հաստատուած են առաջին ութ դարերու բրիտանեաներէ » բուս. եւ աւելցուց. « Կատարելայ միութիւնը մէկ օրէն կարելի չէ որ ըլլայ » ապա մաղթեց որ Լոզանի Համաժողովը բերէ շինութեան վէճ մը. Աստուծոյ օրհնութեամբ օժուն:

Յետոյ Իրանաստի Արքեպիսկոպոսը Գեր. Արմակ ջերմալին կոչ մը ըբաւ Եկեղեցեաց Միութեան. ան դբաւ այն սկզբունքները որով կարելի էր վարել Համաժողովի վիճարանութիւնը. « Երբզ մը չէ այս Համաժողովը բաւ ան, եւ միութեան կոչը ինքն մեր Տիրոջ Յիսուսի կոչն է »:

Նոյն իմաստով եւ ու ոգով խօսեցաւ Professeur Eugene Choisy եւ ցոյց տուաւ թէ Եկեղեցեաց Միութիւնը որքան բազմալի դարձած է աճել կողմ, մասնաւորապէս հեթանոս երկիրներու մէջ ուր գանազան Առաքելութիւններ կ'աշխատին. պէտք է բուս ունենայ փաստութիւն եւ հաւատք Համաժողովի աշխատութեանց միութեան զործին մէջ:

Բոլոր արտասանուած ճառերէն վերջ կը կարդա-

ցուէր Քարգմանութիւնները. եթէ բանախօսը Անգլիկոսը իր ճառը՝ կը Քարգմանուէր Գերմաներէնի եւ Ֆրանսերէնի, եւ փոխադարձաբար:

Սոյն նիստին մէջ Համաժողովը իր Դիւանին Փոխ Կախագահ անուանեց Dr. Alfred Garvie, Քարաուդար Dr. Ralph Brown եւ Dr. George Zabriskie Գանձապետ Գործադիր Յանձնաժողովի. ուրիշ անուանումներ ալ աեղի ունցան, ի մասնաւորի յիշատակելի է Miss Lucy Gardner ի անուանումը. իրր պաշտօնական ժամանակաշափ մշտացոյց: Աստեարանը պէտք չէին խօսել աւելի քան 12 վայրկեան:

Ն Ի Ս Տ Ա.
 4 Օգոստոս 1927, ԵՃ.

Այսօրուան նիստը իր ուսումնասիրութեան նիւթին համար նշանարան ունէր սա խօսքը. « Եկեղեցւոյ Պատգամը Աշխարհի՝ Աւետարանն է: Կախ խօսեցաւ Պերլինի Համալսարանի փբօձլատընէն եւ նոր կըստակարանի յանարէն քնագրի ուսումնասիրութեանց մէջ մեծ ներդրակութիւն նկատուող Dr. Adolf Deissmann. ան բուս. « Մարդկային ընկերութիւնը փոխակերպող եւ կենսագործող արքիւրք Աւետարանն է. Եկեղեցին մարդութեան բոլոր սուրբ անկանքներուն եւ յարիւնակակն ըզմանչներուն զոճացումը Աւետարանով միայն կրնայ գանել. պաշտամունքները, ձէները երկրորդական կը մնան եւ կը խափանեն նոյն խիշ շատ անգամ Աւետարանի լոյսը » ան շեշտեց պէտքը եւ կարեւորութիւնը Աւետարանութեան (Evangelisation) եւ բուս. « Աճա՛ տար մէջ կը կատանայ զիստար զործը բոլոր աշխարհի Եկեղեցեաց: Ինչ որ ալ ըլլան իրենց պաշտամունքները, զուսնութիւնները, Քրիստոսի Աւետարանը պէտք է հիմը կազմէ Քրիստոնէական հաւատքին »:

Նոյն նիւթին վրայ խօսեցաւ նաեւ Rev. William Adams Brown, մէկը ամենածնունդոս Ամերիկացի Աստուածարաններէն եւ անդամ Կուրսորի Աստուածարանական Ուսումնարանի Faculté ին: Ան ի մէջ այլոց բուս. « Զբաւականանքը զիստայ թէ Աւետարանը ի՞նչ կը նշանակէ. այլ թէ Աւետարանին համար ի՞նչ պէտք է ընենք կամ բրած ենք: Փոխանակ հաւատամքի, խորհուրդի, պաշտօնէութեան եւ Քրիստոսի անձին ընութեան քանձներու մէջ փնտաելու միացման կապը, Աւետարանը ընենք միացման կապը, որով միայն պիտի կարելի ըլլայ անհատական, ընկերական կեանքի մէջ փոփոխութիւններ բերել, եւ զամբ պիտի բլլանք ընդարձակ եւ հաստատուն համաձայնութեան գծերն մը մարդկութեան համար: Եթէ պիտի յամառինք մեայ հին ուղղութեան մէջ. այդ պիտի նշանակէ թէ Աստուած տակաւին չէ խօսած մարդկութեան իր լուսազոյնը, այդ պիտի նշանակէր թէ Յիսուս տակաւին չէ կրցած իր գործութիւնը ի զործ դնել աշխարհը կերպափոխելու համար եւ թէ Աւետարանի պաշտօնէութիւնը միլիոնաւոր անօթի եւ ճարալի սիրտերու վիճակէն կ'անդիտանայ »:

Խօսեցան նաեւ Ամերիկեան, Գերմանական, Զինական, Ընդդական, եւ Բոլոնիական Եկեղեցեաց պատկանող Եկեղեցեակներ եւ աստուածարանական ներդրակներ, եւ ամէնքն ալ բացատրեցին թէ

Աւետարանչութիւնը պէտք չէ սամանափակել միայն Քրիստոնէական աշխարհի մէջ, այլ պէտք է հեթանոս աշխարհը մասնակից ընել Աւետարանի շէնորհներուն եւ բարիքներուն: Գործնալ շեշտեցին թէ հեթանոսութեան դարձը կրնայ իրականանալ Միացեալ Եկեղեցեաց ուժին ազդեցութեամբը: Եկեղեցեաց միութեան ուժը վարդապետական հարցերու մէջ համամայնելով չէ կարելի իրականացնել. այդպիսի միութիւն մը աւագի վրայ հիմնուած շինութեան կը նմանի որ խախուտ է եւ շուտով կը քանդուի:

Ի վերջոյ Professeur Wilfred Monod մին Ֆրանսական Բողոքականութեան պետերէն. խիստ ծանօթ բարոյզիչ Բարիզի Կալվինականաց Տաճարին, պարզեց թողը այն պատճառները որոնց հետեւանքով Աւետարանը մտնի մէջ մնացած է, եւ ըսաւ. «Արդ՛ կը հարցնեմ ձեզի, ո՞վ է պատճառը որ Աւետարանը ծածկուած է մարդկութենէն, դուք թելուս ըտէք. մեզրն է պատճառը. բայց ես պիտի ըտէի, պատճառը բուն իսկ եկեղեցիներն են: Եկեղեցիներու միմեանց դէմ անվատարութիւնը, միմեանց դէմ մրցակցութիւնը, միմեանց դէմ նդովը, անս պատճառը որ Աւետարանը մնայ խափանուած մեզմէ: Ու կոչըրաւ թողը եկեղեցեաց որ Աւետարանը բարձր պահեն ի գործ դնելով անոր փրկարար թելադրութիւններն:

Ն ի ս ա Պ .

5 Օգոստոս 1927, Ռս.

Այսօրուան նիստին մէջ նկատողութեան առնուելիք նիւթն էր. « Եկեղեցեայն Բնութիւնը »: Յունաստա-

նի Օրթոաքս եկեղեցեայ պետը Իրիստոթոնոս Արքեպիսկոպոս չկարենալով ժողովի ներկայ ըլլալ, իր ներկայացուցիչն Dr. Hamleat Alivizatos, Աթէնքի Համալսարանին Ուսուցչապետ կարգաց Արքեպիսկոպոսին շնորհ, որով ան կը բացատրէր թէ եկեղեցին մի. սուրբ. ընդհանրական եւ առաքելական է: Արքեպիսկոպոսին ուղերձն վերջ նիւ Եարքի ժողովրդական Եկեղեցեայ ներկայացուցիչ Rev. Parkes Cadman կարգաց իր ուղերձը: Յիշեալը որ սիրուած հեղինակութիւն մըն է եւ միշտ ունեղիրներու հոծ բազմութիւն մը կ'ունենայ կ'ըսուի երբ ամէն անգամ որ խօսի, Համաժողովի մէջ ալ կրցաւ ուժեւուն ուշադրութիւնը իրեն դարձնել իր աւինքնող պերճախօսութեամբ ու յաւակ բացատրութիւններով: Ան ըսաւ. « Եկեղեցեայ արարիչն Աստուած է. Դուխը Յիսուս Քրիստոսն է եւ անոր կենդանարար աղբիւրը Ս. Հոգին է: Թէ եւ մէկ Քրիստոս եւ մէկ եկեղեցի կը դաւանինք, բայց միշտ կարծեաց զանազանութիւններ գոյութիւն ունեցած է եկեղեցեայ պատմութեան ընթացքին մէջ: Այս պարագան ըստ սմանց կարծեաց հետեւանք է Ս. Հոգոյն շնորհաց զանազան պարզելներուն, ըստ այլոց Շշմարտութեան բացատրութիւն եղանակի եւ բոս այլոց մեղքի: Անտ՛րուն իսկ տոյն պարագան քննելու համար է որ հոս հաւարուած ենք եւ պիտի աշխատինք բառնալու այն պատճառները որ կ'արգիլեն իրականելի Տիրոջ բաղձանքը, որ ուրիշ բան չէր բայց եթէ « որ անոնք մի ըլլան »:

Նոյն խնաստով խօսեցան նաեւ Գուլիարաց Սօֆիայի մետապոլիտ Գեր. Սթէֆան Արքեպիսկոպոս, Մանչեսթրի Անկիլթան Եկեղեցեայ Եպիսկոպոսը Rev. Temple, եւ այլք: (Շարունակելի)

ՆԵՒԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ս. Ե. ՓՐԵՄԻ Ա. ՍՈՐԻՒՈՑ

ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՅՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԳԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

Շար. ՍԻՈՆ ԹԻՒ 111ԵԳ

ՉՈՐՐՈՐԿ. ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԳԵԱՅ: (1)

Մտցեն ի սուգ ապաշխարողք սիրելիք ապաշխարութեան, զի փակեաց դուռն ընդդէմ նորա բարկութիւն ի ժամ փրկութեան: Ոչ եմուտ ըստ սովորութեան յատեան առաջի դատաւորին, զի խորզով եւ մոխրով լուծցէ զդատաւճիւն քաղաքաց: Խաւսող է յոյժ յատենի ապաշխարութիւն, առաջի դատաւորին բազում կաշառուք եւ

ընծայիք մտանէ եւ հանէ զփրկութիւն: Յանգալի է ամենեւին թագաւորն. յորժամ կացցէ առաջի մեծութեանն տորածեալ զխորզ իւր եւ ցանեալ մոխիր: Կորացուցեալ զգլուխ (2) իւր, եւ արտում գոյն իւր: Ծունդք իւր կրկնեալ են յաղաթս, ձեռք իւր կապեալ են ի խնդրուածս: Չայն ողորմ ի բերանոյ իւրմէ. լալիւն ստէպ յաշաց իւրոց: Յորժամ տեսցէ գնա բարկութիւն մերժի, ժառութեամբ մեծաւ յազութէ՛ նմա: Սուր մերկ եթէ տեսանէ գնա, ի

(1) Վերնագիրը կարմաղեղով գրեալ է ի լուսանցս գորդի Դ.

(2) Ի վերայ տողին եղեալ յուղղէն: